

ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԻ

Ի ՀՆՈՒՄՆ ԵՒ ԱՅՍՈՐ

Ա. Ի ՀՆՈՒՄՆ

Արևելքի մէջ՝ աւելի քան ուրիշ տեղ՝ միշտ նույիրական պարտականութիւն մը նկատուած է հիւրասիրութիւնը և Ծննդոց Գիրքին մէջ նահապետներու պատմութիւնը ցոյց կուտայ թէ ո՞րքան ուշագիր հիւրանկալութեան առարկայ կ'ըլլավին օտարական ճամբորդները:

Նոյն Գիրքի ԺԲ. գուշին մէջ կը տեսանենք Արքահամը որ երեք խորհրդաւոր անացորդները կը հիւրանկալէ Մամրէի Կազմին քով՝ Քերքոնի մօտ: Նահապետը օօրուան տաք առենը վրանին դուռը նստած էր: ան չի բաւականանար միայն ոտքի ելլելով, ինչպէս կ'ընեն սովորական ճամբորդուուն, այլ է նշան յարգանաց կը վաղէ դիմաւորելու այդ ապնուական օտարականները, կը խնարհի անոնց առջև ու իրեւ չենո՞ն կը խնդրէ աննցմէ՝ մեալ, սովորենին լոււալ ու հանգստանալ (Ծննդ. ԺԲ. 1-5):

Ղոփ նմանապէս կ'երկրպագէ և միեւնոյն խօսքերը կ'ուղղէ Սոզոմ հասնող երկու հրեշտակներուն: «Ալէ», տեա՛րք իմ, կ'աղաւէիմ, ձեր ծառային տունը գարձէք ու զիշերը հոն անցուցէք: ոտքերնիդ լուացէք ու առտուն կանուխ ելէք ու ճամբանիդ շարունակիցէք: — «Ալէ, կը պատասխանեն անոնք, զիշերը փողոցը կը կենանք: Բայց, կ'աւելինէ նատուածած չունչը, Ղոփ այնքան թափանածք ու անոնք հաւանեցն իր տունը մտնել (Ծննդ. ԺԲ. 1-3):

Իսահակի ամուսնութեան ատեն Ռեբեկայի եղբայրը Լարան գէպի աղբիւրը կը վաղէ դիմաւորելու համար Արքահամի ու զարկած ծառան ու կ'ըսէ անոր: «Եկու՛ր, ո՞վ Տիրոջ օրհնեալը, ինչո՞ւ համար գուրսը կեցեր ես: տունը պատրաստեցի քիզ համար, նաեւ տեղ մը՝ ուղարկուուք համար»: Ու մարգը, կ'աւելցնէ Ս. Գիրքը, տունը մտաւ: Լարան ուղարկու քակեց, անոնց յարդ ու ճարակ տուաւ, նաեւ ջուր՝ լուաւ

լու համար եկուորին ու իր մարզոց ուսքերը (Ծննդ. ԽԳ. 29-32):

Դարձեալ Ծննդոց Գիրքը կը նկարագրէ եգիպտասի մէջ Յովսէփի իր եղբայրներուն ըրած ընծունելութիւնը: «Վիրակացուն Յօվսէփի տունը մտցուց զանոնք, սաքենին լուալու ջուր՝ նաեւ անոնց էշերուն կիր տուաւ (Ծննդ. ԽԳ. 24):

Վիրատին դառնանց Մամրէի Կազմինին քով՝ Արքահամ ըստ հիւրերուն: «Պատառ մը նաց քիրեմ ու սիրտերնիդ զօրացուցէք: Հաց ուտիշ՝ երբայրական բացատրութիւն մըն է որ ընթրիք ընել կը նշանակէ: Իրականին մէջ, սակայն, հիւրերը միայն չուրաբեկ նաց մը չկերպան: անոնց համար բարակ ալիքրով շաղուած թարմ չօթեր ու մատղազ հորթ մը պատրաստուեցան, նաեւ կողի չու կաթ: Եւ մինչդեռ երեք հիւրերը ժառին չուուին տակ բազմած կ'ուտէին, Արքահամ «անոնց քով ոտքի կեցաւ» անոնց դոյցն փափաքը կատարելու պատրաստակամ գիրք մը առած (Ծննդ. ԺԲ. 6-8): Ընթրիքէն վերջն էր միայն որ սկսան խօսակցիլ:

Հիւրասիրութիւնը մերժելը մէծ յանցանք կը համարուէր: Այս պատճառուաւ Յորիւրեն համար կը վկայէ թէ երբեք այդպիսի թիրութիւն մը չէ զործած:

«Իմ վրանիս մարդիկը չուին,

Ե՞րբ անոր սեղանէն չէինք կշամանար: Օտարականներբեք զիշերը գուրսը չէր մար. Վասնդի ճամբորդին առջև գուսու բաց էր (Ցոր. լ. 31-32) լիլշտա:

Նահապետական այս հիւրասիրութիւնը, իր շատ մը յատկանշական զիշերով, այսօր ալ կը գտնենք անապատի վրանանակ ցիզերուն քով:

Բ. ԱՅՍՈՐ

«Անապատին մէջ վրանը բաց ապաստանարան մըն է բոլորին համարո»(*): Շէյխին վրանը, ճամբորդին յարմարութեան

(*) JAUSSEN, Coutumes des Arabes au pays de Moab,էջ 80: Հետևեալ մանրամասնութիւնը ները առնեած են այս շահեկան հատորէն:

համար, սովորաբար լրացուած կ'ըլլայ միւս
վրաններէն քիչ մը հետու Հիւրը ներս
մտնելուն պէս քաղաքավարութեամբ կ'ող-
ջունուի ու կը հրախրուի նստիլ երփնե-
րանգ կափերուի մը վրայ: Երբեմ, երբ
յայտնի մէկը վլլայ քրքի, անկորին մըն
ալ կը ձգին կափարտին ներքեւ: Ապա ան-
դրխապէս կրակը կը վատի, բոհրած կամ
ազացուած սուրճը կը պատրաստուի ու կը
մեծարուի: Եւիլը եթէ աւելի պատռել
ուզէ հիւրը ու լ մը, ոչխար մը կամ հօրթ
մը կը մորթի: Այդ արեան հեծուուզ մաս-
նաւոր մեծարանք մը ընծայած կ'ըլլայ ար-
ժանաւուք հիւրին: Կինդանին մորթուուէն
վերջ հիւրը այլին կապաւած կ'ըլլայ զինք
ասպնջակարուին հետ ու ա'լ կի կորա հե-
տանակ վրանէն: Սովորական հիւրի մը հա-
մար բաւական կը համարուի պեսակ մը ա-
զացուած ցորին՝ հացի ու կարագի խառ-
նուրդով:

Երբ համանի ընթրիքի պահե՛ հրահրեա տալինը թեմիկ մը կը լուսան աջ ձեռքինին ու գետինը ծալապատիկ կը բազմին պղինձէ կամ փայտէ ափսէի մը շուրջ, որուն վրայ չարուած կ'ըլլան կերպարները; Իրբե սեղանի օրհնութիւն՝ Ավենողորմած Ալլահի անուան իրանածուու աղերս մը ուղղելէ ետք՝ «բրուրին աջ ձեռքիքը միախնարար կը միտուին սկաւառակին մէջ, Հազորապէտ է որ շէխին ճաշակէ կիւրերուն հետ. անիկա կը հսկէ սպասարկութեան վրայ ու կը խրախուսէ բազմականները սա խօսքվ. Էջման, էջման. Ազէկ աշխատացէ՛ք. Գարնան եղանակին կաթն ու մածունը նախամեծաքար կը համարուին ուրիշ կերպութերէ. Սրաբրն համար ուտեր կարուր զործ մը ըլլալուն՝ ոչ ոք չի Խօսիր սեղանի վրայ լու, երբ մէկը ելիէ սեղանէն տակարին ուտելու ստիպում ընդու շէխին կը պատասխանէ. Սապարո՛ւ. Կշտացայ, Փա՛ռք Աստուծոյ, Սեղանէն վերջ բազմականներուն քիչ մը ջուր կը մատուցանեն ձեռքինին լուալու եւ բիրանին ցողուկլու համար: Յեայո ամէն մէկը իր նախանին տեղը կը զրաւէ ու կը սպասէ գտամբ մը սուբրէնին, որ անխուսափելի մէծաբանն է կերպակութէն վերի: Սյուն հետեւ երկար զրուցարութիւն մը ծալր կուտայ ու սերտ մտերմութիւն մը կը հաստատուի կիւրին ու կիւրասիրողին միջն, որոնք պաշին ու

Երես վերջին անգամ ըլլալով կը տեսնեն
իբրային (*):

Արաբական գրականութեան մէջ պատուած հետեւեալ դէպքը ցոյց կուտայ է մինչեւ ո՞ր աստիճան յարգի է անոնց ով հիւրաբարութիւնը : Կրօնարնակ մը ը իշրբ մեծարիլու համար կը մորթէ ի պատուածքի մէջ համար կը մորթէ ի պատուածքի մէջ կը քիչ պատահ իրքած էր զանուել շատ բարձր գինով ըւ Այսօր ալ տակաւին կան պէտէվիններ բանք փհացած են բազմածախս հիւրաբարութիւններու հետեւանքով : Հաւրանի ոյն-Կաթոլիկիներու արքեպիսկոպոսը իր խոսաններուն աղ քատանախն մէկ պատահան առ կը համար է յաջախախէպ ու ձրի իր քատահամարի համարից, որոնց օրէնքի կարգ աղասի են երկինքն մէկն (***):

Վրանաբին կը մնայ ինք պարտաւոր կը
ամարի ամբողջ ժամանակը անցընել կիւ-
ին քով՝ որպան որ անիկա մայ իր վրա-
ին տակ: Այս որ կ'ընդունի հիւրասիրու-
թիւնը՝ նովին իսկ անձեռնմնելի ու նուի-
սկան անձ մը կը զանայա, գանգի միա-
ին առ ուտենը վրանաբնակ ցեղերուն
որպ նուիրեաւ ու հանդիպուր արարք
նըն է ինքնին: Արարք կը մերքէ սկզ-
ակից ըլլալ իր թշնամին՝ զախնալով որ
ի՞ն գոտէ չկարենայ այնուհետեւ զրէժ-
նանիր ըլլալ անհէ: Սալահտափն Հասափնի
աղդանակին իրիկունք արգիւց Ռինոյ տը
նաթիյունին օչարակ մը առնել իր վրանին
տակ՝ երգուած ըլլալով երբեք չների ա-
նոր՝ իր յարձակումներու ու խոսանա-
զանցութեան համար: Ընդհակառակի նե-
րում կը չնորուի յաճակ այս թշնամիին
որուն հետ միասին հաց կիրուած է և նատ-
որաւ՝ վրէժինդրութիւնը գործ կը դրու-
թաւական ժամանակ անցնելին վերջ:

Հայացուց Ա. Ե. Ե.



(*) JAUSSEN, *ibid.*, 81-82.

(**) LA TERRE SAINTE, 15 Juillet 1900,
60: